

Thomas Herbertի այս ուղեւորութիւնը կատարուած է Պարսկաստան՝ 1627-1629 թուականներուն:

1625 լուսական թիվ 1
Բնիկ անգղիացի, 21 տարու, մասնակ-
ցեցաւ Անգղիոյ Զարլըզ Ա. թագաւորին
կողմէ Պարսկաստան առ Շահ Աքաս դըր-
կուած զեսպանութեան, որուն պատմու-
թիւնն ալ զրեց, և այս հրատարակութիւնն
է: Կարեւոր տեղեկութիւններ կու տայ ան
Պարսկահայոց, մանաւանդ Հազուխնի և
Ապահանի (Եոր Զուլայ) Հայոց մասին:
Պարսկաստանի ընդհանուր կացութեան,
Շահ Աքասի, անոր պատերազմներուն,
զօրապետներուն, սովորութեանց, Վրացի
հաւատուրաց և բռնագաղթ եղած բնակ-
չութեան: Իմամ Ղուլի Խանի են. մասին
կարեւոր են իր տուած տեղեկութիւնները,
ականատեսի և ականջալուրի վկայութիւն-
ները: Ինքն է որ տեսած ու ճանչյած է
իմամ Ղուլի Խանը Շիրազի, որուն հա-
մար սակայն անոր ազգաւ Վրացի ըլլալը
կը հաստատէ և ո՞չ թէ Հայ, ինչպէս որ
Արմենակ Սազգեան և Ա. Զօպահանեան
կ'եզրակացնեն՝ Թաւերնիէէ և Տը լա Վա-
լէէ առնելով:

Հաճելի անգղիերէնով մը շարադրուած
հետաքրքրական այս գիրքը անպայման
կարեւոր է Պարսկահայոց պատմութեամբ
զբաղողին։ Կարեւոր է նաև մեր վաճա-
ռականական և մշակութային պատմու-
թեան համար։

PERSIAN ART

An illustrated souvenir of the exhibition of Persian art at Burlington House London 1931, Hudson & Kearns ltd. £ XIX+101. բազմաթիւ
գովնատիւ պատկերներով. գինը՝ 5 անգլ. Շինուազ.

1931ին Լոնտոնի մէջ տեղի ունեցաւ
Պարսկական արուեստի հսկայական ցու-
ցահանդէս մը, ուր ցուցադրուեցան աշ-
խարհի բոլոր անկիւններէն առժամեայ
կերպով բերուած Պարսկական արուեստի
նմայշներ:

Այս ցուցահանդէսը որ միլիոնաւոր տու-
լարներու արժէք ունէք՝ մեծ հետաքըր-
քրովթիւն առաջ բերաւ օտար գեղարուես-
տական շրջանակներու մէջ, սակայն ցա-
ւալի է ըսել որ Հայ մամուլը ոչ իսկ մէկ
բառով արտայայտուեցաւ անոր մասին։
Պարսիկ և Հայ գեղարուեստներուն միջեւ
անխղելի հին և խորունկ կապ մը կայ ո՛՛
կարելի չէ անտեսելու ինչ որ Պարսիկ
արուեստինն է՝ պէտք է ուսումնասիրուկի
Հայ արուեստէն և փոխադարձաբար, եթէ
կ'ուզուի կատարեալ գաղափար մը կազ-
մել երկու արուեստներէն միոյն վրայ։
Ծանօթութիւն մը գրած է Roger Fry-
Գիբբը՝ ինչպէս ըսի՝ զարդարուած է լա-
թուղթի վրայ խիստ մաքուր տպագրուած
բազմաթիւ լուսանկար արտատպութիւն-
ներով, Սասանեան, Սելճուք կամ Պար-
սիկ շրջանէն հասած մանրանկարներու,
գորգերու, հիւսուածեղէններու, կիտուած-
ամաններու, երկաթ կամ պղինձ իրերու։
Ցուցահանդէսին մասնակցած են նաեւ
Տիգրան Խան Քէլէկեան և Արմենակ պէյ
Սագրեան, իրենց թանկագին հաւաքա-

ծոներէն իրեր զրկելով : Ասոնցմէ առաջինը այս հատորին մէջ ունի պինակ մը (էջ 60) և երկրորդը ԺԵ գարու պարսկական մանրանկար մը (էջ 40):

Ուիչիթա գալզաս 5. ԴՐԱՅԱՆ

ԲՈԼՈՐ ՀԱՅ ԳՐԻ ՄՇԱԿՄԵՐՈՒՆ

Միսիթարեան Ուշտիս հայկական մատե-
նադարանին դրկեցէք ձեր քոլոր հրատարա-
կութիւններէն (գիրք, թերթ, օրագիր-եւն.)
գրախօսելու կամ համարժէք գրքեր ստա-
նալու պայմանով։

Մի մոռնաք որ այդ կերպով սատարած
պիտի ըլլաք միանգամայն ողբ. Հ. Ա. Ղա-
զիկեանի կիսատ թողած հսկայ « Հայկ-
մատենագիտութեան » ամբողջական հրա-
տարակութեան ատարձ հայթայթելով եւ
աշխատողները քաջաթերթով: ԽՄԲ.

A decorative horizontal border consisting of a repeating pattern of small, dark diamond shapes.

Սամ ֆրամշիսկոյի (Գալիքոռնիա) չայ Առաք. Ս. Գէորգ Եկեղեցւոյ հոգինը հովի Խաչիկ-քհմ. Գուրգեան, Երեսմի աշխատակից «Բիւզանդիոն»ի (իր Յախիկիս աշխարհական վիճակի օրերում) հետեւալ տողերը կը զբէ Խմբագրութեան, Խնդրելով «Բազմավիշպ»ի մէջ նրատարակել իր մէկ յօդուածը.

Առաջնակազմ, Մարտ 22 - 1933

Արքակրօն Հայր,

Ներկայիւս ջեր Ա. եամ կը դրիել գրութիւն մը «ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ Է» վերնագրով և կը փափաքիմ որ բարեհաճիք հրատարակել Բազմավեպի մէջ:

Մնամ զերդ Արքութեան աղօրակից եղբայրն

— ໂດຍ ດັບ ຕົວ ສະເໜີ

ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ Է

«Հաւատամք եւ ի Մի միայն Ընդհանուրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի» :
(Հանդսանակ)

1. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱԼԵՐՄՆ ԱՍՏՈՒՄՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ. — 2. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՆՈՒԽԻՐԱԿԱՆՆՈՒԹԻՒՆ Ի ՄԻՈՒԹԵԱՆ.
 3. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԶՈՐՈՒԹԻՒՆ Ի ՄԻՈՒԹԵԱՆ. — 4. ԻՆՔՆԱՏԻԳ ԴԻՄԱԳԴՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԻՒՆ.
 5. ՄԵԿ ՀՕՏԻՆ ՄԵԿ ՀՈՎՔԻ. — 6. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ. — 7. ՊԵՏՐՈՍԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՇԱՐՈՒ-
ՆԱԿՈՒԹԻՒՆԸ. — 8. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ ԵԿԵՂԵՑԻՈՎ. — 9. ԱՊԱՌ ԴԵՊ Ի ՄԻՈՒԹԻՒՆ.

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՒՆ ԴԻՐՔԸ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՆԵՐՍՆ ԱՄՏՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՀԵՏ

ԱՍՏՈՒԱԾ, ՔՐԻՍՏՈՍ, ԵԿԵՂԵՑԻ.

ԱՍՏՈՒԱԾ՝ Տիեզերաց Արարիչն է: ԵսԿը¹
յաւիտենական – բացալձակ ՄԻՏՔՆ՝ որ
ծրագրեց ու ստեղծեց բոլոր արարածներն՝
իւր կութեանը անկախ Խորհուրդներն, Կամ-
քեն ու Ամենաւակարողութենէն արտաքերե-
լով:

ՓՐԵՍՏՈՍ՝ Աստուծոյ ՄԱՐՄՆԱՅՈՒՄՆ
է, հունաւորեալ Յայտնութիւնը։ Քանզի՝
մարզը ստեղծուած ըլլալով բանական ու
անմահ, հոգիին ձգտումովը կը փնտռէ իւր
Արարիչն. ուստի յանձին Տէր Յիսուս

Քրիստոսի գտած ըլլայ զԱբարիչը . ու
Քրիստոսով տեսնե զանմահութիւն, Անով
ալ զիտիայ յաւիտենական կենաց ճամ-
րան ու Անով ալ կարենայ հասնիլ եր-
ջանկութեան և անվախճան կեանքի:

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐՄԻՆՆ է,
Անոր յաւերժականորիւնն յերկը և միա-
յուն՝ ամենուրեք երեւումն մարդկութեան
մէջ: Հետեւաբար, ինչպէս Քրիստոս՝ Հօրը
միածինն է և երկու Քրիստոս չկայ. նոյն-
պէս և Եկեղեցին՝ Քրիստոսի միակ, մեկ